

Ա Մ Բ Ո Խ Ը

Ամբոխը՝ իսրհրդաւոր ու անյատակ ծով է իր ամենի պոռթկումներով, նախասիրութիւններով ու յորգերով։ Երբեմն խաղաղ, քիչ յետոյ՝ լեռնակոհակ, փոթորիկներու թատերապայր, ան կը գէ կ'անցնի փոթորիկի մը պէս ուժգնն իր դէմ ցցուած պատուարները ու կը խորտակի իր քը-մայիսի յանձնուած մարգակային իտէալներն ու երազերը։

Ինչպէս խաղաղութիւնը լազուարթ ծովին, մեծ համըց չի սիրեր միօրինակութիւնն ու տեւական անդորրութիւնը։ Իր մէջ հրարուխ մը միշտ կ'այրի։ Շարժումը՝ իր յատկանին է։ Շարժում՝ որ իր մէջ կը պարունակի անշաբելի ու անշրջունելի տարերային ուժգնութիւն, մոլեգնութիւն ու ամենութիւն։ Շարժում՝ որ դէպի կենանք կ'առանցորդ։ Շարժում՝ որ մահուան կապանքները կը փշի։

Ամբոխը, — խորհուրդ մը խորին։
ՀԱԱՏՃՔ

Օճապտոյա, դժուարին ու դալարագեղ ճամ-րաներէ, սփառաւորներու յամքայլ ու երկար կարաւանն կ'երկննայ ու կը բարձրանայ նիւ նոր-քի արուարձաններէն Ք. գիւղաքաղաքին ծառա-խիտ բլուրներէն վեր, դէպի կեղդոննամիդ ուխ-տառեղի մը, քրիստոնեայ սուրբի մը տօնը դի-մառորիկու Համար։ Տակախին մութնուլուսուն, մարտային սոտերները չեն քայլուած ճամբանե-րու կողերէն ու կը յամենան իրենց տէրքուն քովն ի վեր։ Սըրբարան տանոն ճամբան երկա՞ր ու տափանիկ է՝ ճանաւանդ Հաւատացեալ զիրուկ կիներուն, որոնք ճիշերով ու ակնյատնի ակուա-ներու սեղմումով կը տանին յուլորէն իրենց ծան-րացող ու հեւացող մարմինները դէպի Հաւատքի խորանը։

Դիտութեան ու սկեպտիկութեան սակարուն, Պլոտիք թէ, կրօնքն ու հաւատքը կորոնցուցած են իրենց գորութիւնը, հմայքն ու թափը։

Ք. գիւղաքաղաքին բլուրը, այսօր սակայն, տարբեր վճիռ ունի ասոր իրը պակացոյց։

Բլուրին ծանրացող կողերը կը հեծեն համա-շափ քայլերու ծանրութենէն ու յանձնանքն ։

Տակախին Յուլիսի շնչնող լոյսն ալ չէ ծագած բոլորովին։ Հապա թ'նչ երկունքներ պիտի ունենայ սրբավայրը տանող ճամբան, երբ լոյսին հետ մէկաեղ սկսին երեւիլ ու շատանալ Հաւատացեալ-ներու այն սպասուած թափօները, որոնց՝ սըր-բավայրէն երկնցող ուխտաւորներու խումբերը ու անոնց առջևէն քայլ պահող ծերացած, նիհարա-կադը երէց մը կ'ակնարկնեալ ամեան հպարտու-թեամբ ու առջևի պահապահակ չեշտերով։

Ուխտաւորներու եւ հաւատացեալներու առա-ջին կարաւանին մէջ աչքի կ'իյնան, բացի ցուպե-րու կրթնած ու տարիներու ծանրութիւնը շալիկած ծերունիներէ, տառաւելապէս տարեց կիներն ու փոքրիկ երախանները։ Հաւատքի երկուութիւնը։ Այն պայմանագրական երկուութիւնը, ուր՝ Հաւատքը խնդրոյ առարկայ չէ, չի կրնար ըլլալ, շինուած ու ասածանաւած է։ Եւ հաւատարապէս կծուուած դիմքերով ու լուրջ նայուած ճներով, ձեռք ձեռքի, հողինին իրարու ընկելուցուած, նոյն ուրախութիւններով ու նոյն առաջադրու-թիւններով անոնք կը յառաջանան ու կը մօտենան սըրավայրին։

Կարաւանը կ'երկարի ու ամբոխը կը շարու-նակէ իր ճամբան։

Մերանի մը՝ զգալապէս յոզնած եւ ուժաս-պան կ'իյնայ թափայլոր իր ճամբան վրայ, փո-չեթաթախ։ Օգնութեան ձեռքեր կ'երկարին իրեն։ Ամրութ կը խոնուի չուրչը։ Մերունին, ընկող-մանած ճամբան եղերին, կը դպտի գոհունա-կութեամբ ու անուշութեամբ։ Դժգոհնակ ու ցա-ւի գցացում չկան իր արտայայտութեան մէջ։ Ի-րեն երկարող բարեմիտ օգնութեան ձեռքերը քաղցրօրէն ես կը մզէ։ Կ'ուրք առանձինն շարու-նակէ իր ճամբան ու բարձրանալ սըրավայրը։ Իր ուժերուն ապահնած։ Հաւատքի անիմանալի զո-րութիւնն է որ իր ուժը զգալի կ'ընէ հոս։

Ու ի՞նչ հերսոսական, ի՞նչ պաշտեկի հա-ւատք, որ այս ձերանին մէջ ուժի մը ամբողջ տիմանօն կը յայտնաբերէ։ Շըշապատ ելքուրա-կանացած է իշերմենանդ զգացումի մը հոսան-քովը։

Կ'երջապէս, արեւը հազիր իր գլուխը բարձ-

րացուցած բլուրին վրայէն, ուխտաւորներու առաջին մասը, ծերացած ու բարձրահասակ երեցնեն առաջնորդութեամբ կը հասի սրբավայրը:

Ք. զիւղաքանագին այս անպանոյց սրբավայրը, արտաքուստ ոչինչ ունի գրաւէչ: Մեծ ու գոթական մոնղ տաճար չկայ հոն: Ոչ ալ բարձրաբեր զանդակատուն մը, ինորա մը յատկանը-շող: Ոչ չկան նաեւ վաներու յատուկ սրբավայրեր: Անհաւատ մը ոչինչ կը տեսէն հոն, դալարագեկ ասոիներու ու մայրիներու այս գրաւէչ անառախն մէջ: Ուշաղիր նայուածք մը կը հանդիպի մի մայր քարի մերի արձաններու, հոն ու հոն աստղնուածք: Ավել Մարիամ հաւատու ուխտաւորներուն: Ու քանի մը հաս անոնցմէ:

Ու ամբոխը կը շարունակէ ծովածաւալ ու յովնախուռն շարքերով լեցնէ բլուրին պորակները ու ծառերուն ըութերը: Օրն արդէն միջօրէ է եւ ամբոխը կը շարունակէ նոյն թափով եւ ուժգնութեամբ հասնի սրբավայրը, անգօսնելով տօթառէ զի արեւին խանձը:

Վերջին էկոնկնուռն մէջ կը նշմարուին ախտաւորներ, հիւանդներ, անկեաններ ու ինոր ծերութեան մատուածներ:

Ասոնք ալ, անյարիր իրենց հաւատքին մէջ, տաճար ու զանց չու որ կը վնտեն բլուրին այս երկ սրբածութեան վրայ: Անոնց հոգիները եղած են իրենց տաճարները: Ու հսկում կը կատարեն ջերենանդ երկիւղածութեամբ, քարէ լուռ ու անդեւն ու մրրիկն ծեծուած անպանոյց Ավել Մարիամներուն անչես: Յաղնութիւնը զգալի է բլուրին աւ մամիններուն վրայ, երբ արեւը արդէն կը սկսի ուղնուատի: Տարբեր սակայն արտայայտութիւններու անոնց դիմագիծերուն: Գոհոնակութիւն ու ժպիտ: Ամբողջ օր մը, արեւին, փոշին ու բաց օրին սակ, անտրտունջ ու լուկիւայն կ'ապրին անոնք, երկիւղածութեամբ ու ջերենանդութեամբ մը, որ անհաւատ աչքերուն, կոկորներուն ու սրտերուն կծկում կը պատճառէն:

Հրամեշտի ժամը եկած է արդէն: Սրբավայրին երէցը՝ պնուուած կարմիր ու սպիտակ շուրջառով մը, կը բարձրանայ սեւ ու անտառ քարի մը վրայ եւ ուխտաւորներուն աչքերը մէքնականորէն կ'ուղղուին անոր ու բոլորին ականչները մաթիկ կ'ընեն անոր աղօթքն ու պատճառը:

Լուութիւնը, բացի երէցին ծանր ու թաւ ձայնին, մեռելութեան մը պէս կը տարածուի բովանդակ բլուրին ու անոր կից սահմաններուն վրայ: Միայն ճճիներուն չարաճճի ու ընդհատ խոպու ձայները կը խանգարեն մթնոլորտին խորհրդաւորութիւնը:

Երէցը կ'աղօթէ վերացումով ու յայտնի յուրագումով. հաւատացեաններու աչքերը սեւեռուած են անոր վրա...:

Ազօթքը միստիքականութիւն է այս երեկոյ, ու աղօթողները՝ խորհուրդ մը պաշտելի:

Ամբոխը կ'աղօթէ ինքնամուռացուով, նիւ նորքի Ք. զիւղազարին սա՛ երկ բլուրին վրայ, երբ արդէն մութք կոխած է ու սուսունները վերացին սկսած են հալածել մարդիկը:

Այսօր Ավել Մարիամի տօննէ: Ու ամբոխը կ'աղօթէ: Ավը

Երէց օր ու մանաւանդ երեք գիշեր կ'ընէ որ մեր այլազէս մեռած ու անկենդան քաղաքը ան-քոն կը հակէ իր հիւրերուն վրայ: Տարեկան ժողով կայ, ու Ամերիքիք կինքնը բանակութիւնը, իր ջամացին սակ է առեր ամբողջ բնակչութիւնը, առանց տարիքի, սեռի ու գոյնի հիւրերուն: Երէց օր ու գիշեր, ժողովուրեց գինովութեան նոպաները կ'ապրի: Փողոցները կայտա կենդանութիւն ու դէմքերը ուրախալի գափա կ'արտայայտեն: Հոգը՝ թեւերը կապած, հեռացած է մեր քաղաքէն: Մանաւանդ մութը կոխելուն, լոյսերը իրարու հսկ կը մրցի ու պչըռուշիր մը պէս հաճելի ըլլալ կ'ուղեն համազեստաւոր այցելունուն:

Ամբողջ աղաքը սատղազը առտղակութիւնը ու հսկայ գըրօշակներով ծածկուած է: Ու ամբոխը՝ թափուած է փողոցները. կը գիտէ, կը ինդայ, կը նայէ, կ'երգէ ու կը ծափահարէ առանց կարենալ ըմբռներու իր ըրածին ու ընթացքին իմասոր:

Քաղաքը ուրախութեան մէջ է, ո՞վ կը փընտէ իմաստը:

Ժողովրդական հոկայ զանդուածներ, հաւատուած անկենի մը վրայ, պղողայի մը եղեր են ու հրապարակի մը մէջ, լուութեամբ, մեքենականորէն, համակերպութեամբ ու ինքնամուռաց զինովութեամբ մը կը հսկեն թերուկի մը տաղտակալ ու կցշտուր ծայնին ու խումբ մը գիշենով զինուորականներու ամըմբռնելի երգեցողութիւններուն, որ յանկարծ կը ծնին անտեսանելի

անկիւնէ մը ու ամբողջ պողոտան կը լիցնեն :

Անձոռնի նկարչութեամբ գոյզնզոյն ներկը-
ւած ու շատ ծերացած ինքնաշարժի մը խլա-
ցոցիչ սովորված, ուրիշ անկիւնէ մը՝ պատուհան-
ներէն կախուող նայուածքներուն հիացումին
կ'արժանանայ : Ուրախութեան անհականամի դի-
նարուուք կայ րոյր սրտերուն մէջ :

Ժողովրդական զսպուած հետաքրքրութիւ-
նը, սակայն, իր ամբորժակը կը պահէ վաղուան
տօնակատարութիւններուն ու տողանցքներուն, որ
պիտի բնորոշեն Անթընի ուրախութիւններուն
վերջնակէտը :

Վաղը, առաւելապէս, մեր քաղաքը ու իր
սալայտակները պիտի տասն զինուրական
խումբերու համաշխատ բայերու տրոփիւններէն :

Վաղը ժիան, Անթիքըն լիմբն իր ամբողջ
հասալը պիտի ցուցադրէ ամբոխին : Ու վաղը
միայն, վերջապէս՝ ժողովրդական Հայրենսի-
բութիւնը իր գաղաթիւնակէտին պիտի հասնի, ի
տես հազարաւոր համազեխսներու թափօրին, ու
քաղաքը՝ պիտի գտնէ իր կորսուցած խաղա-
ղութիւնը ու խորունկ մը պիտի քնանայ :

* *

Ամբոխը կը սիրէ այն որ մեծ է, որ արտա-
ռոց է, որ կը շարժիք :

Ամբոխը զգացում է :

Ու արդէն՝ ժամանակէն շատ առաջ, ժողո-
վուրդը թափուած է փողոցները. դործ ու աշխա-
տանք գագար առած, քաղաքը տօնակատարու-
թիւն կ'ընէ :

Հայրենասիրութեան օրն է այսօր : Ամբոխը
կը յարգէ ու կը պաշտէ հայրենիքի պաշտամու-
թեան նուրբուածները : Ամբոխը կը գինովնայ
հայրենիքի սիրէն :

Ու աւան, վերջապէս կը սկսի, մեծ պողոտա-
յին սկիզբէն, սողանցքին սպատուած գնացըք :
Խոցուցիչ, բայց համազարի թմբուկին ու չեփո-
րին ճայները, ու զինուրականներու գնացըք,
խոր լոռութիւն մը կը ստեղծեն ամէն կողմ : Խո-
սող բերաններ լրած, միայն աչքերով ու նայ-
ուածքներով կը հետեւին տեղի ունեցող տողանց-
քին :

Առմբիքն առջեւէն, վառվուուն ու գեղեցիկ
աղջկէ մը, փայուն համազեխսի մը տակ, դրօ-
շակ մը բռնած գ կը քայէ ու կ'առաջնորդէ ինքնա-
վտահ ու յոխորտ :

Փողոցին երկու կողմերը խոնուած բազմա-
հազար բազմութիւնը, փոքրիկ դրօշակներով՝
բարեւի կը կենայ անցնող աստեղազարդ մեծ զը-
րօշակին :

Մեր, երիտասարդ, պարմանի, մանչ, աղ-
վիկ, եկեղեցական ու աշխարհական, բոլո՞րը, բո-
լո՞ր բարեւի կը կենան համազեխստաւուրներու
անցնող խումբին : Արեւը ու ամբոխին յայտնաբե-
րած տաքութիւնը կը զգվանան հայրենասիրու-
թեան ներշնչած ջին ու վերացնող դրացում-
ներէն : Յառաջացող խումբը ա'լ աւելի կ'աղջէ
բիւրաւոր հանդիսատեսներուն վրայ : Ամանք ինք-
նաբերաբար ու անզգալարար կը մազնիսանան
միթուրահին լարուած աղեցութենէն : Ուրիշ-
ներ, բնադրյալք բարեւի կը կենան՝ լրած,
զըսուած արտայայտութիւններով : Ամանք կը զգան
հոգեկան թեթևութիւն մը ու սրտի կծկում մը,
ի տես հովին տարուրեր ծածանող դրաշակին ու
հայրենիքի պաշտպաններուն անցըին :

Ամբոխը ինքնամուացումի պահէր կ'ապրի,
ու ծերունի կոնջ մը նուաղիլը աննշմար կ'անցնի
բոլորին :

Այլազան զգացումներու եւ հոգեբանութեանց
սա՛ ծովածական բազմութիւնը, այսօր պաշտանքի
ելած է ու հայրենիքի սէն է բոլորին ալ մտա-
ծումները բոցավառող զգացումը :

Անցնող հաշմանդամ, կաղ, կոյր, հիւանդ-
կաի ու մահագէմ զինուութիւնը, պար պատուածի
նայողներուն : Այլազէս ներկաներուն շատ
շատերէն նողվիք սիւնին գամուած պատերազմի
զաղափարը այժմ սիրոյ ու յարգանքի կ'արժա-
նահան :

Մեռելներուն սարսափը՝ թեթեցած, աննիւ-
թականացած ու վերացական բան մը եղած է,
յայրոյ ու կիզիք արեւին տակ ու համաչափ գար-
շապարներու ձայներէն :

Մաշը՝ անցնող հայրենասիրութեան տողանց-
քին մէջ գինարրուք կ'ընէ :

Եւ ամբոխը՝ կը հիանայ : Կը ծափահարէ:
Վայ՝ թշնամիին :

Զինուուներու տողանցքը կը շարունակէ իր
ճամանակ :

Ամբոխը կ'ուենիայ ու կը խանգալառուի
հայրենասիրական բորբ զգացումներով :

Կոռուի սէր, — ամբոխը քեզ կը պաշտէ
այսօր :

ԱՏԵԼՈՒԹԻՒՆ

Մեր քաղաքը, այլացեղ ու այլակեղըն, զար-
մանալի հակագրութիւններու, ապրումներու եւ
մրանումներու կրկէն մըն է: Հոս՝ գազափարի,
ժամանողութեան ու ժամանանդ իտէալապաշոռու-
թեան գուզարը, իր այլանակութեան զէնիթին
հասած է:

Տակաւին երէկ — ամէն մարդ դիտէ — , մեր
մեծ պղոսոսն յոդնեցա զինուորական տողանցը-
ներու զնացէն: Ու այսօր, փողոցներու ու մարդ-
կային գանկերը՝ կ'ապէին երէկի տրամադրու-
թիւններով ու յիշասակներով: Երէկ, պատերազ-
մի, կոտի ու հայրենիքի պաշտպանութեան սէրը,
ամբողջ քաղաքը, մէծով պղտիկով, ոտքի հանած
էր ու մարդէկ ատելութիւն ունէին հայրենիքի
դաւանաններուն ու թշնամիններուն զէմ:

Խմիլ այսոր:

Հասրապակց մեր չեղդ ու ծաղկապարգ պար-
ուէզը, որ քարաշէն պատկառապղու մայր տաճարի
մը շուքին կ'ապաւէիք, տարրեց չշառ ու եղանակ
կը յանկերգէ: Հոսկ' բաղութիւն մը, հարիւր
հազար մարդէկ, իրար հրմշտկելով, կոկո-
զավիկ՝ մտիկ կ'ընեն իսորունկ յափշտակու-
թեամբ, մարդը օդին տուած, ուեւ փողկապով
բեմախօսի մը, որ ատելութիւն կը քարոզէ եղ-
բարյապան նախներու գէմ կ'ըսութիք, այնքա՞ն
սրտի հանգառութեամբ կը մասարուին
Սպանիական թերակղզիին, իթովպական անա-
պատներուն ու Զինական գելին հողերուն զրայ:

Ամբոխը, մըշիններու պէս հանդարտ, ժտիկ
կ'ընէ լուսութեամբ, համբերութեամբ ու համա-
կերպութեամբ:

Ու բոլորին ալ դէմքերը կը կծկուին, կը փայ-
լատակեն եւ կամ որոշ արտայայտութիւններ կը
հազին խօսող պարոնին ժայնին ու շշշերուն
հետ:

Ասուուած, հայրենիք ու քրիստոնէական վար-
չապետութիւն կը խաչուին անողոքորէն այս կրակ
ու բոց մարդուն բերնին մէջ: Պատերազմի, եղ-
բարյասպանութեան ու թշուառութեան պատու-

հասները զերոյիշեալները կը յայտարարուին, սեւ
փողկապով մարդը, մազերը օդին յանձնած, ա'լ ա-
ւելի կը խանդավառուի ու լուր համակերպութիւն
մը ու գետին խոնարհած նայուածքներ կը բաժնեն
արտայալառուած մտքերը:

Ալջի օրուընէ մնացած աստեղազարդ դրօշիկ
մը, լայնարուն ծառի մը կողին զարնուած, վա-
խովլ ու լրիկ հազին թէ կը կէտվէտի: Երկնիկ կա-
պոյտին մէջ միրնուող եկեղեցիին հսկայ զանգա-
կատունը կը փոքրանայ ու կը խուսափի նայող
աչքերէն:

Կարդ ու կանսնի հսկող ձիւաւորներ ատելա-
վառ նայուածքներու կը հանդիպին:

Աչքերը՝ մագնիսացած հետպէստէ ուղիորէն
բարձրացող բանախօսին կրակոտ ձայներէն ու
խօսքերէն, չեն տեսներ իրենց շրջապատը: Մաքե-
րը կը բացուին նոր հորիզոններու վրայ: Ճողա-
վրդական այս հսկայ զանգուածը կը խորհի ու
կ'երացի նոր ու կախարդական թօքիի մը մա-
սին, որ աշխարհին ու տանջուած մարդկութեան
խաղաղութիւն ու պահանջութիւն պետի թերէ:

Աչքերը՝ տեսնելիք աևէլի կը լսն այսօր: Ու
կը լսն մէկ յանկերգ ու մէկ պատժամ:

Ամբոխը մոռացումի ու ինքնախարէութեան
նոր վայրկեաններ կ'ապրի:

Ու ծառին կողին խրած փոքրիկ զջօշակը կը
ծածակի յուրօրէն: Անդիէն լսուղ եկեղեցիին
զանգականն ողանչները կը մարին մթնոլորտին
մէջ, առանց լուել ըլլալու ականջներուն, որոնք
կ'ապրին վայրկեանն մասսեւուումը:

Ամբոխը, այս երեկոյ մտիկ կ'ընէ խաղաղու-
թեան նոր Մեսաւայի մը ձայնին, որ խաչելութեան
ահաւոր գտառկնիքը կը զնէ Աստուծոյ, Հայրե-
նիքի ու Եղբայրասիրութեան ըմբռնուած ու ընդ-
հանրացած կարգախօսին:

Ու ամբոխը քար կտրած, լուռթեամբ, հա-
մակերպութեամբ ու հաւանութեամբ մտիկ կ'ընէ
Ասելութեան նոր ձայնին:

Ամբոխը լուռ — մտիկ կ'ընէ...:
ՍԱՄՈՒՆԻԾ Յ. ԹՈՒՄԱՑԵՆԱՆ
Պատը